

## ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

ԵՍ ԱՆՈՐ ՏԵՂԻ ԸԼԱԱՅԻ, ԱՅՆՊԵՍ ԶԵՒ ԸՆԵՐ, ԱՅՍՊԵՍ ԿԲՆԵՒ.

Մարդկային ընկերութեան զարմանալի երեւոյթներէն մէկն այս է որ գրեթէ ամէն մարդ կամաւ կմոռնայ իւր վիճակը, պաշտօնը, բանը գործը, եւ ուրիշի գործերուն կուզէ խառնուիլ, ուրիշի սխալը բռնել, ուրիշի խելք սովորեցնել, շատ անդամ միտքը դնելով թէ ինքը դիմացինէն աւելի շիտակ կմտածէ ու աղէկ կվարուի. Աւելի ալ զարմանալին այս է որ ոմանք գոհ չեն լինիր՝ իրենց մաքէն միայն անցընելով այսպիսի դատողութիւններ, այլ եւ շատ անդամ բերնով կըսեն, քաղաքավարութեան կանոնն ալ մոռնալով. « Ես անոր տեղն ըլլայի, այսպէս կամ այնպէս կընէի. — Ես թագաւորին տեղն ըլլայի, այն մարդը ամենեւին չէի աղատեր, հապա մէկէն կախել կուտայի, գլուխը կկարէի, Սիպիր կըշէի, կամ թէ օրէնք կգնէի որ . . . հրաման մը կհանէի որ . . . — Ես կաթուղիկոսին տեղն ըլլայի, եկեղեցականներուն հետ այսպէս կվարուէի . . . — Ես այս անուն իշխանին տեղն ըլլայի, այս ինչ մարդուն այսպէս կըսէի. . . — Ես այն մարդուն հարստութիւնը ունենայի, 500 կամ 1000 աշակերտի Դպրոց մը կշինէի, կամ թէ Սողոմոնի տաճարին պէս եկեղեցի մը կկանգնէի, Սաղաթելեան կտակին մեծագործութիւնները այժմէն այս կամ այն կերպով կկատարէի, աղքատներուն այսպան ողորմութիւն կընէի » եւ այլն եւ այլն. Այսպէս ահա ամէն մարդ պատրաստ է ուրիշին ընեւեը ինքը կատարելու, ուրիշին տեղը բըռնելու:

Հիմա դու հարցուր թէ այն թագաւորը, այն կաթուղիկոսը, առաջնորդը, իշխանը, հարստութ կամ որ եւ իցէ մարդ՝ որոյ տեղը ես ըլլայի կըսեն, արդեօք մաքերէն կան-

ցընեն թէ իրենք ալ քու տեղդ ըլլային: — Շատ կարելի է. բայց գիտես ինչ կլինէր իրենց առաջին ըսէլիքը՝ առանց իրենց տեղը կամ պաշտօնը քեզի տալու. — Ես թէ որ քու տեղդ ըլլայի, կըսէին քեզի, ուրիշի բանին գործին չէի խառնուեր ամենեւին: Եւ կարծեմ թէ իրաւունք ունին. ինչու համար. — Վասն զի աղէկ գիտեն որ իրենք իրենց պաշտօնէն ստիպուած են ուրիշներու գործին խառնուելու, եւ կտեսնեն թէ որքան աւելորդ հոգ, անտանելի աշխատութիւն եւ անդադար գլխացաւ կքաշեն անոր համար. Եւ որքան ալ ատեն ատեն գոհ երեւան եւ ուրախ՝ իրենց մեծութեանը, փառքին, իշխանութեանը, հարստութեանը, անկարօտութեանը վրայ, գարձեալ շատ անդամ երանի կուտան ոչ միայն հասարակ մարդկանց, այլ եւ իրենց հպատակներուն, սպասաւորներուն, ծառաներուն, որ աղատեն իրենց քաշած հոգերէն: Չեն կրնար նորքան չգիտնալ այս ճշմարտութիւնս թէ Ամէն ոչիսար իւր ոտքերէն կկախուի. բայց ոչիսարներուն հովիւր եթէ իւր հովուութիւնը լաւ չըներ, ամէն մէկ ոչիսարին համար ինքը արժանի է կախուելու:

Աշխարհս սատրինջ (սարրանձ) խաղին տախտակին նմանցընեմք: Մարդիկ անոր վրայի յարերն են, որը թագաւորը, որը վէզիր կամ թագուհի, որը աշտարակ, որը ձիւոր, որը հսսարակ զինուոր: Աստուծոյ նախախնամութեան աներեւոյթ ձեռքը անհասանելի խորհրդով այս քարերուն շարժմունք կուտայ. մէկը առաջ կտանի, միւսը ետ կըերէ. մէկը կզօրացընէ, մէկալը կտկարացընէ. մէկը կգնէ, միւսը կվերցընէ եւ այն: Արդ եթէ այն քարերը մարդկանց պէս բանականութիւն եւ ա-

ղատ կամք ունենային, բայց եւ ըսէին թէ ես թագաւորին տեղն որ ըլլայի, զօրքս այսպէս կշարժէի . ես ձիաւորին տեղն որ ըլլայի, ասկից այնտեղը կցառքէի . ես վէզիրին տեղն ըլլայի, թագաւորին այսպէս կպաշտպանէի... ոչ ապաքէն ծաղրելի կլինէին եւ ամօթով կմնային այն կանխատես եւ հեռատես Խմաստութեան առջեւը՝ որ բոլոր իւր արարածները սքանչելի նպատակաւ ստեղծեր է, շարեր է, ու անվրէպ կանոնով կկառավարէ : Իրաւ է որ մարդիկ իրենց խելքովն ու պատութեամբը այս մեծ տարբերութիւնս ունին ստարինջի քարերէն՝ որ իրենց սեպհական վիճակը կրնան լաւցընել կամ գէշցընել, եւ իրենց յանձնուած պաշտօնը փառաւորել կամ անարգել .— եւ անոր համար է որ վարձատրութեան եւ կամ պատժոյ արժանի կլինին .— բայց այս եւս պէտք է հաստատ գիտնալ որ նախախնամութեան իրենց ամէն մէկուն այս կամ այն վիճակը տալը առանց պատճառի եւ խորհրդոյ չէ . ուստի եւ գլխաւորապէս այս կպահանջէ որ ամէն մարդ իւր վիճակին, իւր գրութեանը, իւր պաշտօնին գոհ լինի, եւ այն վիճակին պահանջած պարտքերը որչափ որ կրնայ՝ լաւ կատարէ . որով եւ բոլոր մարդկային ընկերութիւնը կձեւանայ ամբողջ բարյական մարմին մը, որոյ իւրաքանչիւր անդամները իրենց պաշտօնը կատարելով՝ բոլոր մարմնոյն պահպանութեանն ու առողջութեանը կծառայեն : Ուստի եւ շատ գեղեցիկ կերպով կըսէ Սուրբ Գիրքը թէ մէկ անդամը՝ զոր օրինակ ձեռքքը՝ իրաւունք չունի ըսելու թէ որովհետեւ ես ոտք չեմ, ոտքին զիս տանելու տեղը չեմ երթար . միւսը թէ ես որովհետեւ աչք եմ՝ տկանջ չեմ, ականջիս լսած ձայնէն խրատ չեմ առներ . մէկալը թէ ես որովհետեւ գլուխ եմ՝ սիրտ չեմ, սրտիս ուղածը կատարելու կամ չկատարելու ամենեւին պարտք չունիմ . մէկն ալ թէ ես ալ որովհետեւ սիրտ եմ՝ գլուխ

չեմ, գլխուս կառավարութեանը չեմ հնապանգիր : Ապա թէ ոչ, բոլոր մարմնոյն կառավարութիւնը կխանգարուի, տակն ու վրայ կլինի :

Այսպէս ուրեմն մարդկային ընկերութեան մարմնոյն այլ եւ այլ անդամները պիտի նային որ իրենց սեպհական պաշտօնները լաւ կատարեն . եւ ոչ թէ իրենցը մունալով՝ ուրիշներու գործին խառնուին եւ ըսեն . « Ես անոր աեւն ըլլայի, այնպէս չէի ըներ, այսպէս կընէի » : Վասն զի այս խօսքը ոչ միայն անիրաւ է, այլ եւ յանդգնական : Կարելի է որ յիրաւի գուն այնպէս չընէիր, այլ այսպէս կամ այնպէս . բայց կրնան ցուցընել թէ քու ըրածդ անպատճառ լաւ կլինէր : Այն թողումք . այս ալ պէտք է մտածես՝ թէ ուրիշի տեղն որ ըլլայիր, գուցէ մէկ բան մը կամ երկու բան լաւ ընէիր, բայց անդին կրնայիր հազարումէկ բան խանգարել ու աւրել . վասն զի գուցէ գուն այն պաշտօնին կամ վիճակին համար եղած չես :

Ապա ուրեմն ուղիղ միաքը եւ խոհեմութիւնը կցուցընէ թէ նախ պէտք է ամէն մարդ գոհ լինի Սատուծոյ նախախնամութեան իրեն տուած վիճակէն . եւ երկրորդ՝ ջանայ որ այն վիճակին պահանջած պարտքերը որչափ որ կարելի է լաւ կերպով կատարէ : Թագաւորը ինչպէս որ իւր կտուփարութեան ուշ կդնէ, պէտք է հպատակը իւր հնապանգութեանը ու հաւատարմութեանը նայի, եկեղեցականը իւր աստիճանին պահանջած սրբութեան հետեւի, աշխարհականը իւր վիճակին հետ կապուած պարտքերուն . հարուստը իւր հարստութիւնը արդարութեամբ եւ վեհանձնութեամբ գործածել ջանայ, աղքատը անխոնջ աշխատութեամբ փառք տայ Սատուծոյ : Վերջապէս ամէն մարդ զգուշանայ այս յանդուգն խօսքը ըսելէն թէ . « Ես անոր տեղն ըլլայի, այսպէս այնպէս կընէի » .

այլ ասոր միայն աշխատի որ ինքը իւր տեղը  
կենալով այնպէս շարժի որ իրեն վիճակովը  
երջանկանայ . գուցէ անով ուրիշներուն ալ

երջանկութեանը պատճառ գառնայ :  
Այս մեր ըսածներուն հաստատութիւն է  
ահա նաեւ Քոիլովին առաջիկայ առակը :

## Ա. Ռ Ա. Կ.

## Ա. Ռ Ա. Կ.

Հովուին մէկը առուակին քովը նըստած  
Տըրտում տըխուր երգով կընէր ողբ ու լաց .  
Իեղձը գառնուկ մ' ունէր փոքրիկ՝ շատ սիրուն,  
Որ զօհ եղած էր նոր գետին ջըրերուն:  
Առուակը՝ հովուին ձայնէն գութ շարժեցաւ,  
Բարկացաւ այն գետին դէմ, այսպէս ըստւ,  
«Ով անդութ գետ, ինչ անկուշտ ես .

Թող քու յատակդ ալ իմին պէս  
Մաքուր յըստակ պայծառ ըլլար  
Ի՞նչ կըլլար .

Թող ամէնքն ալ տեսնէին  
Որ քու ցեխոտ յատակըդ  
Ինչեր թաղուած կըգըտուին,  
Ինչեր կորած են գոգըդ .  
Ես քու տեղըդ ըլլայի,

Հաւտա ամօթուս գետին կանցնէի :

Մեղք որ բաղդը ինծի այդքան ջուր չէ տըւեր .

Թէ չէ՝ նրբան ես լաւութիւն չէի ըներ .

Ինձմէ հաւու մը փետուրին ալ մէկ վընաս չէր հասներ ,

Եւ ջուրս այնպէս ըզգուշութեամբ, հանդարտութեամբ կըվազէր

Թէ խեղճ տընակին պատերուն քովէն

Եւ թէ ամէն մէկ ցած թուփին տակէն ,

Որ ափունքն ինծի միշտ օրհնենք տային ,

Զորերն ու գաշտեր ինծուով ցընծային .

Իսկ ես անսնցմէ ոչ թէ ծառ ծաղիկ ,

Այլ չըխըլէի եւ ոչ տերեւիկ :

Մէկ խօսքով, բոլոր ճամբաս ալէկութիւն ընելով

Մէկու մը մէկ փորձանք մը եւ կամ վընաս չընելով ,

Իմ ջըրերը՝ մինչեւ ծովը հասնէին .

Արծրթի պէս յըստակ մաքուր կըլլային » :

Առուակին ըսածն այս էր ,

Միտքն ալ իրաւ այսպէս էր .